

# Երուխանի լեզուի քառաճերտաւարումները

ՊԱՐՈՅՐ ԱՂՊԱՇԵԱՆ

Տարակոյս չկայ որ 1880-ական թուականներու արեւմտահայ գրական իրապաշտ շարժումին ականաւոր ներկայացուցիչները՝ «Եռթունականները» (Ա. Աբիխարեան, Գր. Չօհրապ, Տ. Կամսարական, Հր. Ասատուր, Լ. Բաշալեան) աչքստու դեր ունեցան արեւմտահայ գրական լեզուի մշակումին, յղիւմին, հարստացման ու զարգացման մէջ: Նոյնքան օգտաշատ ու յստաջընթաց դեր կատարեցին այդ շարժումին հետեւորդները, որոնք կոչուեցան «իննխունականներ», որոնց մէջ աչքստու անուններ են Երուանդ Օտեան, Հրանդ (Մեղքոն Կիւրճեան) եւ Երուխան (Երուանդ Սրմաքելչխանլեան):

Երուխան ծանօթ է ոչ միայն որպէս տաղանդաւոր նորավիպագիր եւ վիպասան, այլեւ՝ որպէս թարգմանիչ, հրապարակադիր եւ խմբագիր, մանկավարժ ու հասարակական գործիչ: Այս բոլորին հետ աւելնուած՝ կայ Երուխանի ներդրումը լեզուի մաքրութեան ու զարգացման մէջ, որուն անհրաժեշտ է անդրադառնալ:

Երուխան՝ իր վեց տասնեակ նորավէպերով ու պատմուածքներով, մէկ վիպակով ու երկու վէպերով (որոնցմէ մէկը կիսաւարտ), կը հանդիսանայ հայ արձակի կարկառուն դէմքերէն մէկը, որ ունի իր ուրոյն տեղը հայ գրականութեան պատմութեան մէջ՝ որպէս ինքնատիպ գրող:

Իրապաշտ շարժումին ջատագույններէն էր Երուխան, եւ պատահական չէ՝ որ ան քննադատական ոգիով կը կատարէր զեղարուեստական խոր ընդհանրացումներ, կը կերտէր տիպական կերպարներ, ու կեանքը կու տար կենդանի եւ իրական պատկերներով:

Անդրադառնալով իր ժամանակաշրջանի գրականութեան արժեւորման՝ ան համաձայն չէր որ արեւմտահայ գրականութիւնը տեղափոխ մէջ է, ընդհակառակը՝ «... միակ բանը, որ առողջ եղաւ մեր մեծաշառաչ փլուզումին մէջ, տոկուն եւ հպարտ մնաց, մեր արեան դուրջիններուն մէջէն մեծաշող ջահի մը պէս ընթացաւ եւ մեր կեանքն ու դոյութիւնը փոշոտող թշնամի սուրբերը բթացան անոր անթափանց դրահին վրայ, ատկա, այդ հօր բանը հայ գրականութիւնը եղաւ» (1):

Աւելին: Երուխան կ'ընդունի թէ հակառակ տիրող ճնշիչ մըթնոլորտին, եւ ազդին դէմ դործադրուած հալածանքներուն, սկիզբ դրուեցաւ նոր գրականութեան մը: Ե. դարէն ետք, կը շարունակէ ան, «ազդային մատենագրութիւնը ոչ մէկ ատեն հասաւ այն ծաղկման, որպիսին վերջին քսան տարուան մէջ: Ես չեմ ճանչնար ազդային աւելի կենդանի, հօր, առողջ, գունազեղ, արուեստադիտական գրականութիւն մը, ինչպէս ան, որ յայտնուեցաւ ութսունական թուականներէն ասդին՝ Թուրքիա թէ արտասահման. դայն մօտէն ճանչնալու է, անոր տարօրինակ զեղեցկութիւնն ու զօրութիւնն ըմբռնելու համար» (2):

Արփիար Արփիարեանէն (Կեանքի Պատկերներ), Գրիգոր Զօհրապէն (Կեանքը Ինչպէս Որ է) ետք, իրապաշտ նորափէյսերու շարքը կը համարուի Երուխանով (Կեանքին Մէջ): Տաղանդաւոր դրողը կ'որոնէ ու կը դռնէ հասարակական այնպիսի պատկերներ, որոնց մէջ կենդանի է աշխատաւոր դանդաւածը, անոր անլուր չարչարանքը, կեղեքումը տիրող կարգերէն: Իր ունեցած հասարակական ընկերային ըմբռումներէն ու հայեացքներէն մեկնելով՝ Երուխան կը թափանցէ մարդկային հողիին խորբը՝ ձեւաւորելով ինքնուրոյն՝ «Երուխանեան մեթոտը»: Այլ խօսքով՝ կը ձգտի գրականութիւնը ծառայեցնել իր հասարակական նպատակներու իրագործման:

Արեւմտահայ իրականութեան մէջ իրապաշտական մեթոտը կը յատկանշուէր անով՝ որ իրեն մեկնակէտ ունէր ժողովուրդը, իր կենցաղով, նիստուկացով, մտածելակերպով: Երուխան օժտուած

1. Ե. Սրմաֆեշյանիեան, Յոսեփեութիւնը Քննադատութեան Մէջ, «Շանք», Կ. Պոլիս, 1911, քիւ 3:

2. Նոյնը:

ըլլալով սուր դետողականութեամբ, կը պեղէր այդ կեանքը՝ իր գրականութեան համար գտնելով «հում» նիւթեր, և զանոնք կը վերագործէր նոյն ժողովուրդին, պարուրուած՝ ղեզարուեստական շարժում մը: Ասկէ՝ գրականութեան խոր ժողովրդականութիւնն ու կեանքի առողջ պատկերացումները:

Երուխանի գրականութեան ուշադրաւ յատկանիշները կը կազմեն անոր ստեղծագործական կառուցուածքի պարզութիւնը, դէպքերու զարգացման պատճառարանուածութիւնը, գործող կերպարներու հոգեբանական խորքը, գործողութիւններու տրամաբանական ու համողիչ ընթացքը:

Յօսելով գրական երկի արժեւորման մասին, ան իր տեսակէտը կը հիմնաւորէ հետեւեալ ձևով. «Վէպը իր բուն նպատակին ծառայելու համար, կեանքի իրական եղելութիւնները պիտի պատկերացնէ և իրական տիպարներ պիտի դժագրէ» (3):



Ըստ Երուխանի, ղեզարուեստական ստեղծագործութեան նախապայմանը պէտք է համարել լեզուի պատկերաւորումներու մատչելիութիւնը:

Ինչպէս իր նախորդները, և ժամանակակիցներէն ոմանք, Երուխան իր ուշագրութեան յատուկ առարկան դարձուցած է լեզուն՝ զայն նկատելով գրականութեան հիմքը: Ասկէ՝ իր բուն պայքարը յանուն մաքրամաքուր արեւմտահայերէնի, և ընդդէմ՝ գրաբարեան մնացուկներու: Ան յաճախ պայքար բացած է «եմք»-ի և «եամք»-ի ջերմ կուսակիցներուն (4) դէմ:

Արեւմտահայերէնին հանդէպ Երուխանի ցուցաբերած ծայրափեղ բժականութեան դէմ առարկելով, Եղիա Տեմիրճիպաշեան կը գրէ. «Վերջապէս ներդաշնակութեան օրէնք մը կայ, որուն հպատակելու է միշտ, այո՛, ևս ալ չեմ ըսեր, թէ ոսկեզարի լեզուն գործածենք. ասիկա արդէլք մը չէ, սակայն, որ «ըլուռ-ըլուռին» ըսենք»

3. «Արեւիկ», Կ. Պոլիս, 1910, քի 7286:

4. Երուխան այսպէս կը բնորոշէր գրաբարեանները: Ատեմ գրաբարեան խնամարտի ու հոլովումի ձևեր են:

Եմք.— Սանք. եղի ներկայ (ներգործածել), յոգնակի քիւի Ա. դեմքի վերջաւորութիւնն է:

Եամք.— Ա. ներդրական հոլովումի, գործ. հոլովի, յոգնակի քիւի վերջաւորութիւնն է:

(5) : Հակառակ իր ունեցած ակնածանքին Տեմիրճիպաշեանի հանդէպ, Երուխան տենդազին կը հակաճառէ անոր՝ պարզելով իր դրոյթները :

Այս անընչութեամբ, ան խտորէն կը քննադատէ «Բաղմալէպօն լեզուն, զայն նկատելով ալյանդակ հայերէն : Իսկ ուրիշ առիթով մը, զբախօսելով սկսնակ բանաստեղծի մը երախարիւրը, Երուխան կը պարսաւէ հեղինակին լեզուն՝ զբարբարեան խրթին բառեր զործածելուն համար . «Հաւանական է նաեւ, որ հեղինակը մեր Մխիթարեան զբարբարամով բանաստեղծ արեղաներուն հեղինակութեանց բաւիղին մէջ ալ բաւական ղեզբրած ըլլայ, վասն զի տողընդմէջ՝ աշխարհարար սահուն, պայծառ բացատրութենէ մը ետք, զբարբար խրթնարանութիւն մը մէջտեղ կը նետէ՝ կազացնելով ոտանաւորին արագութիւնը» (6) :

Միւս կողմէ՝ Երուխան զնահատանքով ու զովեստով կ'արտայայտուի Մամուրեանի ու Զիլինկիւրեանի թարգմանական զործունելութեան մասին, որ կը նպաստէ նորաստեղծ աշխարհարարի զարգացումին՝ լեզուն զերծ պահելով զբարբարեան խորթութիւններէ : Նոյնպէս՝ ան կը զորուտէ «Արեւելք» ու «Հայրենիք» օրաթերթներու շուրջ խմբուած աշխարհարարի վարպետները (Արփիարեան, Բաշալեան, Կիւրճեան, Զօպանեան), որոնք իրենց զործօն մասնակցութիւնը բերած էին աշխարհարարի տարածումին :

Երուխանի վերոյիշեալ եւ այլ հայեացքները հաստատելու համար, փորձենք քննել լեզուական այն բնորոշիչ շերտաւորումները, որոնք կրնան լոյս սփռել Երուխան լեզուադէտին վրայ, որ ճիշդ չէ խնայած իր լեզուն մշակելու ու ղեղեցկացնելու համար :

#### Ա. ՀՆԱՑԱՄ (ԱՐԽԱՑԻԿ) ԲԱՌԵՐ

Հնարաւորութիւններու ու կարելիութեանց սահմանին մէջ՝ Երուխան փորձած է հեռու մնալ այնպիսի բառերու զործածութենէ, որոնք մէկ կողմէ կրնան անհասկնալի ըլլալ ընթերցողին, եւ միւս կողմէ՝ վնասել լեզուին ներդաշնակութեան ու հեզասահութեան :

Այս խտասպահանջ կեցուածքը ան կրցած է գրեթէ զործադրել, որովհետեւ հնացած բառերու թիւը զգալապէս նուազ է իր մօտ : Իսկ այդ նուազին ալ զիմած է մերթ դիտումնաւոր, մերթ՝ անդիտակցաբար : Դիտումնաւոր՝ միտքը կամ զազափարը ճշգրիտ

5. «Արեւելք», 1893, քիւ 2034 :

6. «Բիւզամդիմն», Կ. Պալիս, 1890, քիւ 781 :

արտայայտելու առաջադրանքով, անդիտակցարար՝ որովհետև իր ժամանակ, տուեալ բարը դործածական էր:

Հնացած բառերուն բոլորը չեն որ անհասկնալի են, կամ՝ ամբողջովին անդործածելի: Ընդհակառակը՝ կան բառեր, որոնք հակասակ իրենց բառարանային բնոյթին, ի հարկին կարելի է վերահենդանացնել, պայմանով որ որեւէ ձևով անոնք չմնասն լեզուին հասկնալիութեան: Բայց, ինչպէս բուսեցաւ, այդ իրողութեան նբուխան գիտակցած էր արդէն իր ժամանակին, և դործածած միայն յոյժ անհրաժեշտ ու կարեւոր բառերը:

Ստորև՝ օրինակներ (7).

«Այս ամէնը... կը ներկայացնէ մեզ... վարպետողիներէ կամ ընդվայրացածներէ (դատարկապորտ) յերբուրուած» (Ն, 21) (8):

«Անչափս (անսահման) դոհ էր որ խնդումներես տուն կը մըսանէր» (Ն, 25):

«Քանի մը շարաթէ ի վեր մէն մի պատասխանին հետտօրէն (բմբոստ, անհնազանդ) կը սլատասխանէր» (Ն, 35):

«Պակուցեալ (ահարեկուած) դէմքով դիտել սկսաւ մայրը» (Ն, 35):

«Վրաս ծանրացող ջերմութիւնը փակչտուն (փակչելու յատկութիւն ունեցող) պարանի մը պէս վրայէս նետելու անմբռնելի բղձանք մը զզալով» (Ն, 43):

«Զգայարանաց սաստիկ զրդուութեան մը ենթարկուած էր, տեսակ մը հեշտայտուքիւն (ցանկասիրութիւն)» (Ն, 47):

«Յայրստ (ցանկասէր) ու պաղշոտ նայուածքներ կ'արձակէր մանկամարդ աղջկան մեղոյշ աչուրներուն մէջ» (Ն, 53) (9):

7. Ուսումնասիրութեան համար օգտագործած ենք կրուխանի երկերուն հետեւալ հրատարակութիւնները.

Նովելներ, «Հայաստան» հրատարակչութիւն, Երեւան, 1965, 435 էջ:

Ամիրային Աղջիկը, «Շիրակ» հրատարակչատուն, Պէյրութ, 1971, 423 էջ:

Հարադատ Որդի, Կ. Պոլիս, 1924, 88 էջ:

8. Մէչքերուած տողերուն մէջ, մեր կողմէ ընդգծուած բառերուն կողքին՝ փակագիծերու մէջ կու տամք տուեալ բառին նշանակութիւնը, բացի այն պարագաներէն, երբ բառը հանրամասօք է, կամ՝ ինքզինք կը բացատրէ: Մէչքերումնբռու վերջաւորութեան՝ փակագիծերու մէջ կու տամք օգտագործուած երկի խորագրին սկզբնատառը, կամ՝ սկզբնատառերը, և ապա՝ էջաթիւը:

9. Ասկէ ետք, ծանօթագրութիւններուն մէջ կը յիշեմք տուեալ բառին այլտեղ գործածութիւնը մաս: «Յայրոս ըզմամք» (Ն, 274): «Յայրոս շարքիներով ամոնց քեփը կը բերէր» (Ն, 362):

«Նորէն յառաջ խուժելու համար աւելի՛ բուռն, աւելի՛ յորձեռնանդն (յորձանքով եռացող)» (Ն, 75) :

«Շնորհիկ գազտ (զաղտնի) ակնարկ մը նետեց իր նշանածին զէմքին վրայ» (Ն, 81) :

«Կը շփէր արիւմացայտ (արիւն ցայտող) աշուրները» (Ն, 93) :

«Էլիզա վառվռուն ֆուլայք (սեւին տուող մութ կարմիր գոյնով) աղջիկ մըն էր» (Ն, 113) (10) :

«Սիրտին եղբը (սուզը) կը հալէին...» (Ն, 118) :

«Իր ամբակուս սրունքներուն վրայ ցատքած ատենը, բնաւ դանդաշում (տատանում) չէր ունենար» (Ն, 119) :

«Ողորմելի տնակին ներսն, ամկառ (կահաւորումէ զուրկ)» (Ն, 125) :

«Երբ հազիւ կարմրերիմուած (կարմրցուած) է նորածաղ արեւին շառայլէն» (Ն, 140) :

«Միշտ ձեռքը բռնած երիտասարդին սիրերզը, որուն աղապատանքը (զուժը, խանդաղատանքը) կը մորմոքէր իր փափկասուն սիրտը» (Ն, 140) (11) :

«Աճառին սպիտակ փրփուրները հաճոյական տեսք մը կ'ընծայէին իր սեւուկ, աղուոր աշուրներուն, զորս յօսնակամ (տարփական, պոռնկական) ակնարկով կը դիտէին իր կոշտ յաճախորդները» (Ն, 149) :

«Իրիկուան սիւքէն սրսփացող գեղուշէղ (սլացիկ) եղէզի մը պէս» (Ն, 174) :

«Այն ատեն ամուսինը, դէմքը երամագեղ (երանութեամբ լեցուն) ժպիտով մը... կնոջ մօտեցաւ» (Ն, 212) :

«Ի՛նչ առատութիւն... ամէն տեսակները, գերագնիւմ (պատուականն) ու համեղը, սեւն ու ճերմակը» (Ն, 222) :

«Ալիքները կ'անցնէր... անսահման ջրացայտի (ջուրի շիթի) մը արծաթափայլ վարսերուն պէս» (Ն, 242) :

«Իր վայլելիք հեշտանքին ցնորակոծութեանը (ցնորքներու տառապանքին) մէջ» (Ն, 263) (12) :

10. «Ազդեկամ մուրք ու բուժայթ ազուրուրիւմ մը ունէր հիմա Արշակ» (ԱԱ, 122) :

11. «Ու ազապատանքով խառն համակրութիւմ մը կ'առարկուի մէրդ» (Ն, 283) :

12. «Գալուստ աղա հոսմնէ տարուած մարդու մը կը մնամէր այլեւս, բայլ, սնգիտակից, ցնորակոծ» (Ն, 263) :

«Բայց անիկա երկայնամիտ (Համբերատար, ներողամիտ) Համբերութեամբ կը սուկար այս անդուլ թախանձանքին» (Ն, 272) :

«Միախաղոյն (միտամանակ, միասին) ետ մղեցին զայն անէծքներու ու հայհոյանքներու տարափի մը տակ» (Ն, 280) :

«Շէշնչող երիտասարդ մըն էր, կեանքին դժպատեհութիւնները (անպատեհութիւնները) արհամարհող» (Ն, 299) (13) :

«Վայրկեան մը դետնաթաւալ մնաց՝ սրտակոտոր (սրտարեկ) մլուխն մը արձակելով» (Ն, 315) :

«Թող չըսուի որ... չի դիտեր մինչև իսկ ողբերգել (ողբածայն երգել)» (Ն, 320) :

«Կարապետ անձանձիբ (ստանց ձանձրանալու) Հետազնդութեամբ ու սիրալիբ ու կեղծուկատիբ ձևերով անոնց յաճախողները խլեց» (Ն, 321) (14) :

«Ասիկա բարեղէպ (յարմար, տեղին) առիթ մը եղաւ» (Ն, 326) :

«Ամբարիստան (ամբարտաւան) եղանակ» (Ն, 329) :

«Մեռելատանի (գերեզմանատան) իր երեւակայած ահաւոր ամայութիւնը ահա շէնցած էր» (Ն, 341) :

«Մէկ քանի զոյգեր... պիրկ ու իմբնամուր (ինքնախար) փառումով... կը դիտէին բնութեան մեծալայելչութիւնը» (Ն, 377) :

«Կայծերը պահուրտած, յեղակարծուտ (անպատեկի) կը վառէին» (Ն, 388) :

«Կը ցուցնէր տէտէին իջուցած անդութ Հարուածներուն երաշխեպները (վէրքերը) փտիտ ոսկորներուն վրայ» (Ն, 414) :

«Կը տարածուէր բաղմերանդ դիւղանկարը, ամառ իրիկուններու անգայտ (նօսր), նուրբ մշուշի մը մարմաշով մը պարուրուած» (ԱԱ, 23) :

«Արեւը կը խոնարհէր... շիջելախառ (փառքը չիջող) եւ Հանդիսաւոր» (ԱԱ, 28) :

«Պոռաց դաւառացին եւ վերսկսաւ իր վեր վար ցնմբը (քալելը» (ԱԱ, 111) :

«Արշակ՝ իր գոզու այգ տիտղոսին շուտ հանրամալում (ընդհանրանալուն) զարմացած...» (ԱԱ, 157) :

13. «Այս դժպատեհ վերյիշումն՝ Մերկերեամին դէմքը յամկարծ կարմրեցաւ» (ԱԱ, 131) :

14. «... որ կարեւայի ազատ սրտով ու անձանձիբ հետեւի մարդուկիս» (Ն, 337) : «Այ անկէց ետքը՝ վաւէ այդ տամ անձանձիբ հիւրը եղաւ» (ՀՈ, 37) :

«Մաքուր շապիկին մահկամու (մահիկաձեւ) ճեղքը երեւան հանեց լանջքին վերնամասը» (ԱԱ, 182) :

«Ուրիշ բան չմնաց եթէ ոչ... չորցած ջրշեղջիմ (ջուրի կուտակուած մասին) մութ երախը» (ԱԱ, 197) :

«Ատենօք ամիրային ձիադարմանները (ձիարոյժները) եւ կառավարները կ'ապրէին» (ԱԱ, 197) :

«Յորչափ (այնքան ատեն որ) ապարանքը կանդուն էր, աղբատները արհամարանքով նայած էին այդ անչուք բնակարանին» (ԱԱ, 197) :

«Գաղափարները, պերճ ու յարդելակ (սուր, բարձր ձայն) կը ծառանային մտքին մէջ» (217) :

«Անոր թաքուն ու բուռն խռովքը դիտելով աներկեւամ (աներկելոյ)» (ՀՈ, 17) :

«Անոր հրապոյրներուն թովչութեանը մէջ պարաւանդուած (մխրճուած)» (ՀՈ, 19) :

«Կը տատանէին Պոլսոյ խելիսը (կատաղի) սալարկներուն վրայ» (ՀՈ, 45) :

«Լուսայեղց (լուսաշաղախ) ջահ մը մէկէն կը լուսաւորէր իր կեանքը» (ՀՈ, 49) :

«Միակնոցը ուժղնորէն խրեց ակամոզեացը (աչքերուն) մէջ» (ՀՈ, 58) :

«Դիմազնութիւնը, կեցուածքը, նայուածքը ճշգրտորէն համընդամառիպ (տոյն տրպի, ձեւի)» (ՀՈ, 69) :

#### Բ. ԳՐԱԲԱՐԵԱՆ ՏԱՐԻՐԻ

Երուխան՝ հակադրարարեան մը, կը ջանայ ամէն դնով ձերբադատուել անոր կապանքներէն : Ի պատիւ իրեն, պէտք է ըսել որ ան զբեթէ յաջողած է իր այդ ձգտումին մէջ : Ատոր լուսադոյն փաստը իր լեզուին «ազատագրումն» է դրարարեան տարրերէ, թէեւ՝ ոչ ամբողջովին, տրուած ըլլալով որ դրարարը ամբողջութեամբ չէր նահանջած տակաւին, եւ անոր ազդեցութիւնը աշխարհարարի վրայ կը մնար անխուսափելի :

Հակառակ վերոյիշեալ իրողութեան, Երուխան իր ժամանակակիցներէն կը տարբերի անով, որ ան նուազագոյն համեմատութեամբ կը դործածէ դրարարեան տարրեր՝ հոլովածեւեր, կամ՝ խոնարհման եղանակներ, ինչ որ յաղթանակ մը կարելի է նկատել ի նպաստ աշխարհարարին :

Ինչ կը վերարբերի դրարարեան ոճերուն ու դարձուածքներուն, ապա՝ շեղինակը որոշ չափով կը գիջի, նկատառելի համեմատու-

թեամբ տեղ տալով անոնց : Ասիկա հաւանարար պէտք է բացատրել ոչ միայն ժամանակաշրջանի մթնոլորտով, այլ զբարարին ունեցած անջնջելի ազդեցութեամբ, որմէ ձերբազատուիլը այդքան ալ հեշտ էր :

## 1. ԳՐԱԲԱՐԵԱՆ ՀՈՒՈՎԱԶԵԻ ԵՐ

Որք, (Ն, 19) = Յարարերական դերանուն, ուղղական հոլով, յոգնակի :

Ձեռաց (Ն, 19) (15) = Իւս խառն հոլովում, արտաքին թեքում, սեռական-տրական հոլով, յոգնակի :

Եկեղեցւոյ (Ն, 19) = Ուս խառն հոլովում, արտաքին թեքում, սեռական-տրական հոլով, եզակի :

Աչաց (Ն, 23, 45) = Ա պարզ հոլովում, արտաքին թեքում, սեռական-տրական հոլով, յոգնակի :

Մարմնոյ (Ն, 27, 48, 193) = Ո պարզ հոլովում, արտաքին թեքում, սեռական-տրական հոլով, եզակի :

Ոյց (Ն, 137) = Հարցական դերանուն, սեռական հոլով, յոգնակի :

Ջայնս (Ն, 46) (16) = Յուցական դերանուն, հայցական հոլով, յոգնակի :

Որդւոց (Ն, 48) = Ուս խառն հոլովում, արտաքին թեքում, սեռական-տրական հոլով, յոգնակի :

Տարւօք (Ն, 48) = Իւս խառն հոլովում, արտաքին թեքում, դործիական հոլով :

Որոյ (Ն, 49, 66) = Յարարերական դերանուն, սեռական հոլով, եզակի :

Տանց (Ն, 51) = Ա պարզ հոլովում, ներքին թեքում, սեռական-տրական հոլով, յոգնակի :

Որոց (Ն, 51, 118, 241) = Յարարերական դերանուն, սեռական-տրական հոլով, յոգնակի :

Շարժմանց (Ն, 163) = Ա պարզ հոլովում, ներքին թեքում, սեռական հոլով, յոգնակի :

Նմա (Ն, 70) = Անձնական դերանուն, տրական հոլով, եզակի :

Նօքա (ԱԱ, 43) = Անձնական դերանուն, ուղղական հոլով, յոգնակի :

## 2. ԳՐԱԲԱՐԵԱՆ ՈՅԵՐ ՈՒ ԳԱՐՁՈՒԱԾՔՆԵՐ

«Ի մի բան, քուրջերու մէջ պլլուած փաթթուած ողորմ դանդուած մը էր» (Ն, 19, 47) :

15. Եզակիմ ունի ներքին քիբում : Ուղիղ ձևն է ձեռն :

16. Ունի նաեւ զայնուիկ ձևը :

«Այդ տխուր ու մռայլոտ մուրացիկին վրայ ի գուր շարժե-  
լով» (Ն, 20) :

«Փրփուր ի բերան, շնչասպառ, կը մտածէր» (Ն, 33) :

Կեանքի կործանարար յեղաշրջում մը կատարուեր էր ի նա»  
(Ն, 34) :

«Սկսած էր առ Խարխաի զարնուելով... դիմել» (Ն, 34) :

«Ուզեց առ ռոմ կոխել այս ամէն նուիրական բաները» (Ն, 34) :

«Սաստկապէս յարձակեր էր այս խեղճ տղուն վրայ, որ ի բաց  
վանկով ցայն վայր... սկսած էր աներեւակայելի արագութեամբ ի  
գործ ածել» (Ն, 34) :

«Ի կորստու կը մտածէր անողոքարար ուրիշ սիրտ մը» (Ն, 34) :

«Մայրն, ձեռքն ի ծնօտ պատուհանին կոթնած, մոլորեալ որդ-  
ւոյն կը սպասէր» (Ն, 36) :

«Գառնիկի վիճակն եւս քան զեւ վատթարացաւ» (Ն, 37) :

«Իր յուզման սաստկութեանը մէջ ակնարկ մը յածել ի փողոց»  
(Ն, 41) :

«Որհնորդաւոր բան մը կայ, որ կը թափանցէ ի ներքս ի քեզ»  
(Ն, 43) :

«Յմեց, մինչեւ յատակն ի մի ումպ» (Ն, 44, 93) :

«Ումպ մը ջուր լեցնելով կոկորդն ի վար» (Ն, 46) :

«Ի սկզբան յուսահատ հանդարտութեամբ կը պատմէր իր  
պատմութիւնն» (Ն, 49) :

«Արուսի դուռն ի քթիլ ակամ անհեր եղած էր» (Ն, 67, 93) :

«Արդեօք Մաքրի՞ կը կը վերծանէր ի նա» (Ն, 79) :

«Կ'ուրանար իր բոլոր անցեալը ու նոր ի նորոյ կը հագուէր,  
կերպարանափոխ կ'ըլլար» (Ն, 110) :

«Սիրտ ի տրոփ, խնդալիր ներս մտաւ Պիեռ-հոլէն» (Ն, 110) :

«Կը լսէր անոնց խօսքերը, ի մասին այդ հաւաւոր սակարկու-  
թեան» (Ն, 207) :

«Կը տեսնես... մուրացկանի մը, որ չ'ամչնար ձեռքն ի մոյր  
կարկուել» (Ն, 250) :

«Մըտակից ընկերներ էին ի տղայ տիոց» (Ն, 387) :

«Այլ ընդ այլոյ զրոյցներ սկսան պտըացնել» (ՀՈ, 38) :

#### Գ. ՀԱԶՈՒԱԴԷՊ ԳՈՐԾԱԾՈՒՈՂ ԲԱՌԵՐ

Բառապաշարի այս շերտաւորումը բառադիտութեան կարեւոր  
հատուածներէն մէկն է՝ նկատի ունենալով անոր բերրութիւնը՝  
«պահեստի» իմաստով։ Թէև թեւադրելի պիտի չըլլար նման բառե-  
րու գործածութիւնը արդի դրական հայերէնին մէջ, սակայն «ստի-

պողական» գործածութիւնը անոնց, մնասակար պիտի չըլլար բնաւ:

Արդարեւ, կան հեղինակներ, որոնք կը դիմեն այս կարգի բառերու, ըստ պահանջի ու կարիքի, որովհետեւ «հաղուադէտ» անուանումը, որ կը տրուի անոնց, ունի պայմանական բնոյթ: Այլ խօսքով, սուեակ բառի մը գործածութիւնը կարելի չէ բացարձակ իմաստով ստնել կաղապարի մէջ: Անոնք մերթ կը վերակենդանանան, ու կը մտնեն գործածական բառերու հիմնական պաշարին մէջ, եւ մերթ կը քուրին ստպարէզն, ու կը դատապարտուին մոռացութեան:

Այս ուղղութեամբ եւս երուխան կը ցուցարբէ բծախնդիր վերաբերմունք, ու հնարատրի սահմանին մէջ կը զըռշանայ այդ կարգի բառեր գործածելէ:

Հետեւեալ նախադասութիւններու մէջ ընդդռնած բառերը կը մտնեն բառապաշարի վերոյիշեալ շերտաւորումին մէջ:

«Տակաւին ականջիս կը բղղայ հեռաւոր արձագանդի պէս՝ իր կերկերահնչիւն (թոյլ, տկար հնչիւնով) ձայնը» (Ն, 24):

«Գրանիկ... ժողովրդային այն նկարագրի դասակարգէն [էր], որ հարստութեան զեղեցկութիւնը շունենալով...» (Ն, 25):

«Կ'անցնէր... հեշտագրեցիկ (զրդուիչ) շրջապահասին ծայրուն քուեկով» (Ն, 29):

«Արեւուն նայեցաւ, որ կը փաղփաղէր պայծառամոյշ (լուսաճաճանչ)» (Ն, 30):

«Կը պոռչէր խեղճ կենը... ցնցելով դիմովը՝ զայն խելարբիւլու (17) համար» (Ն, 38):

«Փողոցներէն անցայ դանդաղ եւ դեղեկուտ (երերացող) քայլերով» (Ն, 43):

«Առանց ամենեւին կարեւորութիւն տալու այդ սրագնչ (18) աղաղակներուն» (Ն, 60):

«Թուրք կլլելով սրտայուզումէն կը մոլորար» (Ն, 61):

«Յուլիսի տապայեղն (յեղձուցիչ տաք) արեւին ներքեւ արեւն բրտինք մտած... հեղիտան Ձրքսալըն կը դառնար» (Ն, 63):

«Անհաւատալի իրութեամբ անցնելով դերբուկ այդ առլիփն (զտոլլարը)» (Ն, 64):

«Փաղփուռն (փայլելող) սառոյց» (Ն, 70):

«Անհետացած սլրատեսիլի (հիացում պատճառող տեսքի մը)»

17. «Եեզն մարդը, այս պատասխանէն խելարբուտ... կը խորհար» (Ն, 264):

18. «Փողոցէն եկած արագճ ձայնէ՝ մը նկամբը տնկեց» (Ն, 65): «Արդուզ գանչիւններ կ'արձակէր» (Ն, 128):

Թողած այն վիշտը, որուն վերջը ճիշդ սրտին վրայ կ'ըլլայ» (Ն, 70) :  
«Պարծանք չէր զգացած՝ տեսնելով իր դաւակին կանգնագեղ (19)  
(պարթևն գեղեցկութեամբ) հասակը» (Ն, 76) :

«Իրեն ասպարէզ ընտրած էր նկարչութիւնն, անհունապէս  
զգայնիկ (դիւրագագ) այս արուեստն, որուն փարած, փաթթուած  
էր հոգիով» (Ն, 77) :

«Գլխիկոր կը նայէր սպիտակ քարին սեւեռապիմը (պինդ, ամուր կապած), վշտակրութեան... արտայայտութիւն մը դնելով իր  
նազելագեղ կեցուածքին մէջ» (Ն, 82) :

«Ակամայ գլուխ կը ծռէր բախտի այս դժպիի (20) (անհանոյ,  
անախորժ) բերմունքին առջեւ» (Ն, 119) :

«Գլուխը՝ հաստ ու ջղուտ վիզով մը կը ցցուէր լայնըի (շատ  
լայն) մազոտ կուրծքի մը վերեւը» (Ն, 119) :

«Իր վեհամամն (փառաշուք) կլափին մէջ ընկլուզելով զանոնք»  
(Ն, 155) :

«Հաճի Մանուէլ, սիրտէն զարնուածի պէս, բացաւ կաշմբուռն  
(գօրաւոր) բազուկները» (Ն, 165) :

«Պատմագեղ (գեղեցկօրէն զարդարուած) արդուզարդ» (Ն,  
173) :

«Կը դաւանէր իր զանգակներուն եռամուգ համերգը» (Ն,  
173) :

«Լայնմեռնիկ (լայն պատուածք) վիրաւորելով իր էութիւնը»  
(Ն, 242) :

«Մուրացուհին, այդչափ նախատօրէն վռնտուած, դարձեալ  
եկաւ յաջորդ առտուն» (Ն, 280) :

«Ծովածփանքը կ'արագանար... անհունօրէն փոթփոթուած,  
յորձանաշարժ (յորձանքներ յարուցանող)» (Ն, 298) :

«Ողորմելի շնչարկ (չունի առն), ուր ան իր խոնջարեկ ան-  
դամները կը փոէր» (Ն, 311) :

«Արիմոռոց (արիւնշաղախ) վէրքեր» (Ն, 318) :

«Շատ կը յարգէր այս ռմաք-եֆ (քծնող) քահանան» (Ն, 364) :

«Ռափիկ վազեց որմնադարամին (պատին մէջ շինուած պահա-  
րանին) մէջէն առաւ կանթեղը» (Ն, 410) :

«Էրեկմարդու կեցանագիր (լուսանկար) մըն էր ան» (ԱԱ,  
17) :

«Եւ ահա իր երազներուն ծիրամածիր մարմաշը յանկարծ կը  
պատուէր» (ԱԱ, 103) :

19. «Ձայն աւելի բարձր, աւելի կանգնակող երեւակայելով» (ԱԱ, 134) :

20. Կը գործածուի մտն դժպիւր բառը :

«Հաստոյր (աղղու, ուժգին), ամհհի հարուած մը իջուցուած էր մայրական երեւակայութեանը» (ԱԱ, 121) :

«Մերկերեան շիւ եւ խարեպատիր (կեղծ) դեր մը կատարեց» (ԱԱ, 146) :

«Նոյնիսկ հեռաւոր ապագայի մը մէջ՝ դիւրակեցութեամբ (բարեկեցութեան) սատար մը չգրտի ըլլար ամիրայական տան համար» (ԱԱ, 162) :

«Ի՞նչպէս կրնար... տախտապարել (21) (դետին պառկեցնել) գինքը» (ԱԱ, 186) :

«Կը գրտէր բժշկական գործիքները, որոնք ապակեղարամիմ մէջ իրենց պողպատներուն մութ շողիւնը կը փայլեցնէին» (ԱԱ, 187) :

«Սոֆի աւելի լաւ ու ճիշդ մեկներ էր երիտասարդ տղաք-ին պերմաքարքառ (պերճախօս) նայուածքները» (ԱԱ, 223) :

«Բարթոզ աղան... ստանկ անդիմադրելի սրտագեղմանց անտարբէր ըլլար» (ԱԱ, 276) :

«Յօժարափոյթ (ամենայն սիրով) իր շրթներուն կը տանէր» (ԱԱ, 287) :

«Ըղձակաք (խանդակաթ) համրոյրներով խմել՝ որդիական վիշտի այդ կաթիլները» (ԱԱ, 333) :

«Նրկրախտի (հայրենարազմութեան) նշանները մէկէ աւելի էին իր վրայ» (ԱԱ, 376) :

«Հաճոյք մը եղաւ իրեն իր սիրահարը շրջապատելով երկարագի (համբերատար) հոգածութեամբ մը, հետաքրքրուելով անոր ամենայնայն պէտքերուն» (ԱԱ, 378) :

«Գետնայարկէն կը լսէր ննջասենեակներէն արձակուած խորաբուռ հառաչանքներ» (ՀՈ, 30) :

«Անոր յաջորդող այդ նոր շրջանը այնքան հեշտալի եղաւ ու փողփողեմէջ (ծածանելով իջնել)» (ՀՈ, 53) :

«Ձեղնաբախիմ տակ, գլուխ գլխի, ծոնցան լուսանկարին վրայ» (ՀՈ, 71) :

#### Դ. ԳԱԻԱՌԱՐԱՐԳԱՌԱՅԻՆ ԲԱՌՆԻՐ

Երուխան՝ փողովուրդի մարդ, գեղարուեստական իր իւրաքանչիւր ստեղծագործութեամբ կը հրապարակէ անոր ազգային, հասարակական, ընկերային ու տնտեսական հարցերը : Իր փողովուրդին

ունկնդիր, պատահական չէ որ ան մինչեւ իսկ կը դիմէ ժողովրդա-  
յին պատմութիւններու (Տես՝ Գիմնովիմ վարձքը, Ն, 125) :

Վերոյիշեալ իրողութենէն մեկնած, զարմանալի պէտք չէ թուի  
որ Երուսան իր լեզուին մէջ կ'օգտագործէ դաւառարարբառային ե-  
րանդ ունեցող բառեր, շեշտելով իր ստեղծագործութեանց իրապաշտ  
զունաւորումը: Նմանօրինակ բառերու գործածութիւնը՝ յաճախակի  
բնոյթ չունի սակայն, եւ ոչ ալ կը վնասէ անոր հեղինակային լեզ-  
ուին, ընդհակառակը՝ փայլ ու հմայք կու տայ անոր, մանաւանդ,  
երբ անոնք կը գործածուին հերոսներուն կողմէ, որոնք, բնական է  
կու դան «վարի» խաչն: Անշուշտ ան այս միջոցին դիմած է՝ պատ-  
ճառարանուած դիտաւորութեամբ, մնալով ժուժկալութեան ու չա-  
փաւորութեան սահմաններուն մէջ, հեռու՝ զոեհկացումէ ու հասա-  
րակայնացումէ: Այսպէս՝

«Տէրտէրն աղօթք մը լիտանց (քիթին տակէն մրմրեաց)» (Ն,  
22) :

«Կը սկսէր իր սովորական զուարթութեամբը մօրն հետ խօս-  
ուըռտիլ» (Ն, 26) :

«Նախազդացում մը կարծես հաւտացումն կ'ուղէր ինձ, թէ այդ  
ուրախութիւնս շատ կարճատեւ պիտի ըլլար» (Ն, 48) :

«Ամանները պարպած ետ դարձաւ պստիկ (պզտիկ) Սեփ» (Ն,  
66) :

«Բարք ու վարքը զոց զիտէր ու բերնուց (բերնացի) կը լսէր»  
(Ն, 107) :

«Տեղերքէն դէպի ծով կ'մագոշտիկ (թաւալզոր դառնալ) մը կը  
կատարէր» (Ն, 200) :

«Մերկերեան քելխաղ (պար) էր» (ԱԱ, 102) :

«Ափափոյ (անխնամ, հապճեպով) պատրաստուած փայտէ  
խարխուլ ցածրիկ սեղան» (ԱԱ, 260) :

«Ետսմանով (խօսք լսող) տղու մը պէս՝ հնազանդելով իրեն  
ուղղրուած հրամաններուն» (ԱԱ, 377) :

«Տեսնել կարծեց պահժու (թաքնուած) հրապոյրներ, որոնք  
առաջ խուսափած էին իրմէ» (ԱԱ, 401) :

Անկախ ասկէ, Երուսանի լեզուին մէջ կ'արելի է հանդիպել  
շարք մը բառերու, որոնք զուտ արեւմտահայերէն գործածութիւն  
ունին, եւ մինչեւ օրս ալ որպէս այդպիսին ճանչցուած են :

Բնական է այս երեւոյթը չի նշանակեր որ անոնք կը պատկա-  
նին միայն արեւմտահայերէնին, ընդհակառակը՝ ըստ կարիքի կա-  
րելի է անոնցմէ մաս մը գործածել նաեւ արեւելահայերէնի մէջ, ե-  
րեւոյթ մը, որ բնաւ արտասովոր չէ, որովհետեւ վերջ Ի վերջոյ, հա-  
յերէն լեզուն մէկ է, հակառակ իր ունեցած երկհիւղ հանդամանքին :

Այսպէս՝

«Քուրջերու մէջ պլլուած (փաթթուած) ողորմ զանգուած մըն էր» (Ն, 19) :

«Ոստւրններն (22) առանց դուրպայի» (Ն, 19) :

«Հիւծուած եւ անփայլ աշուրներ (23)» (Ն, 19) :

«Միտուրնին (24) դրին մաքառիլ այդ անճահ սէրին զէմ» (Ն, 78) :

«Արեւին հուսկողջունող շառայներէն լուսերանգուած (լոյսի գոյներով պատուած)» (ԱԱ, 23) :

«Ելուտնամբոյս (խուռն կերպով հաւաքուած) երամներ» (ԱԱ, 74) :

«Հոգասամտր (բոյսեր մաքրելու գործիք)» (ԱԱ, 219) :

«Այդ դեղեցիկ եղերագաւեշտր (կղերակատակերգութիւնը) խաղբութեամբ մը շփրջացնելու համար...» (ԱԱ, 316) :

«Օրոքցապալտ (պատտապալտ) որմերէն կախուած դիցարանական պատկերներ...» (ԱԱ, 361) :

«Անոնց յօնական, ըզձալառ (ըզձանքներով տոչորուող) նայուածքներուն թիրախը դառնալ» (ՀՈ, 6) :

## Ե. ՆՈՐԱԿԵՐՏ ԲԱՌԵՐ

Երուխանի ստեղծագործական լեզուին մէջ աչքառու տեղ կը դրաւ նորակերտ բառերու շերտը : Այս գծով ան կը հանդիսանայ արեւմտահայ գրական լեզուի ականաւոր բառակերտիչներէն մէկը : Լեզուի այս բնագաւառին մէջ Երուխան կը հանդիսանայ մեծ երախտաւոր մը, որուն բառակերտումի աշխատանքը կը թելադրուի ոչ միայն իր միտքերն ու զաղափարները ճշգրտօրէն պատկերելու մտահոգութենէն, այլ նաեւ հայերէն լեզուն հարստացնելու եւ պայծառացնելու նախանձախնդրութենէն :

Երուխանի բառակերտումի աշխատանքը նկատի առած, ու նաեւ մեկնակէտ ունենալով լեզուի մը զարգացման օրինաչափութիւնը, հարկ կ'ըլլայ նշել թէ Երուխանի նորակերտ բառերէն որոշ թիւ մը զատապարտուած է մնալու «Երուխանեան բառարանին» մէջ միայն, մինչ անդին, նորակերտ այդ բառերէն ոչ արհամարհելի թիւ մը կը

22. Այս եւ մամ բառերը արեւմտահայերէնին փոխանցուած են միջին հայերէնէն : Եզակի՛ է ստուի :

23. Եզակի՛ ալուի :

24. Եզակի՛ միտուի :

վլայելէ բոլոր իրաւունքները հայերէն լեզուին մէջ քաղաքացիութիւն ստանալու :

Ստորեւ յատկանշական օրինակներ Երուխանի նորակերտ բա-  
ռերէն :

«Մարդուկը... վեր կ'առնէ իր գետնայած (զետնահայկացի) ականարկն ու կը նայի» (Ն, 21) :

«Իր անբջիւն աչքերովն անշուշտ սխրանք տեսնելով, իրր գե-  
ղեցկադիտակէ (դեղեցիկ ցոյց տուող դիտակ) մը...» (Ն, 24) :

«Օրն օրին կենսավարութեան (կենցաղավարութեան) մէջ ար-  
դէն իսկ երջանիկ կը համարէ ինքզինքը» (Ն, 25) :

«Իր գորովացայտ (խանդով լեցուն) աշուրներն անոր անմեղ  
ու նրբազիծ դէմքին վրայ պարտացուց» (Ն, 28) :

«Կը քալէր մերթ կամաց, մերթ ընդոտտ, մերթ ընդվազ (շա-  
ղարով վազք)» (Ն, 28) :

«Պատկեր քիւրահմայ (չատ հմայիչ)» (Ն, 30) :

«Փառիկայեղծ (փառիկութեամբ լեցուն) ու գորովազեղ սիրտ  
մը» (Ն, 34) :

«Վեր առաւ կապտամոյշ (25) աշուրներն ու փողոցին մէջ յա-  
ծեց» (Ն, 36) :

«Հրաւիրեալներու ընտրեալ եւ փայլուն բազմութիւն մը գե-  
ղակահ սրահներուն մէջ լեցուած էր» (Ն, 39) :

«Աչացս առջեւ ունենալով անոր նախկին շնորհալի եւ խնծալից  
(ցնծալից) վիճակն» (Ն, 45) :

«Եւ կարծես մտաքափ (զգաստացած), եկաւ դարձեալ նստե-  
ցաւ իր անկիւնն» (Ն, 45) :

«Տափակ համբոյր մը կը փակցնէր վարդերանգ դէմքի մը  
վրայ» (Ն, 52) :

«Բերանարաց ու ապշարեկ (սպուշ կտրած) մտիկ կ'ընէր» (Ն,  
54) :

«Իր բնական ապուրթիւնը գերապշարեան կը հասնէր» (Ն,  
61) :

«Ձմեռը եկած էր իր սպիտակափառ ձիւնովը... ու իր մոլեգ-  
նապտոյտ քամիովը» (Ն, 70) :

«Իր այդ քիւրեքիմեան (բազմազոյն) վէտիկտուճներուն հետ  
քշելով տանելով անհուն խլացուցիչ խժտուք մը» (Ն, 75) :

«Իտալիա երթալ... իր ամենէն սաստկատեցիկ (բուռն) ի-  
տէալն էր եղած» (Ն, 78) :

«Գլուխը ծոած անձրեւին ուժգնաբայս կայլակներուն տակ» (Ն, 84) :

«Սաստիկալագ անձրեւին տակ պիտի կբէր» (Ն, 85) :

«Բնաւ մտբէն չէր անցըներ արդեւք ըլլալ անոր այդ երամագեղ (269 (Հաճոյալի) կենցաղին» (Ն, 103) :

«Կոչկոռոտ ոտքերն անցուցած էր լայն ծայրակոբ կմէնինները» (Ն, 106) :

«Իր քարիտեղներուն ամբողջ ցեղագրութիւնը (ազգագրութիւնը) ... դոց դիտէր» (Ն, 107) :

«Անկարելի էր ախորժագրգիտ սքանչացումով չդիտել փոքրիկ խեցդեպիներուն...» (Ն, 107) :

«Ձուարթութեան և աշխոյժի խոռոնուրդ մը փքրիմագարդ» (Ն, 113) :

«Եւ այս ամէնը թանձր փոշիով շաղապատում (չողով պատուած)» (Ն, 116) :

«Քիչ մը հեռացած էին անկից, արգահատախառն (կարեկցախառն) զգուանք մը զգալով...» (Ն, 117) :

«Ջրհանկրութեան ըզգագրգիտ արհեստին մէջ հինաւուրց փորձառուի հմտութիւնն ունենալ կը ցուցնէր» (Ն, 118) :

«Ատուրնէ մինչև Իրիկուն սալին վրայ կը ծեծէր ահագին ծանրածոյլ վայրղը» (Ն, 119) :

«Եռանդիմագեղ (կոռնդով զեզուն) երիտասարդը երջանիկ կ'ապրէր» (Ն, 119) :

«Պատուհաններուն երկաքորմ (27) (երկաթէ ցանց) պիտի անցունէին» (Ն, 120) :

«Ջրհանն ուսին վրայ համբարձիկ... կատաղարար կը վազէր» (Ն, 122) :

«Մութի քիպայորդ (մառախուղով պատուած) ալիքներուն մէջ անհետ եղաւ» (Ն, 123) :

«Մկասու խեղախեղումով (28) (խելադարուած) վագլուտել» (Ն, 123) :

«Հաղիւ հազ կարենալով տուն նետել իր յարատատամ (միշտ տատանող) խոչոր իրանը» (Ն, 125) :

«Այդ կեանքին այլանդակութիւնները ժառանգած էր իրր հաճոյալի և հեղտապնդեցիկ (զեխ) բան մը» (Ն, 125) :

26 «Մինչև այդ երանագեղ օրն յուսահատ ապրած էր» (Ն, 112) :

27 «Երկաթորձի կը կոքմի, վար կը մայի» (Ն, 173) :

28 «Մամկամարդ ազիկը խելայեղիչ շլացում մը ունեցաւ» (Ն, 172) :

«Օր-օրի կը մեծնար, կը լայննար անոր օղիապարոյր (օղիով պարուրուած) ուղեղին մէջ» (Ն, 125) :

«Նորարժարժ սիրոյ քաղցր վայելումները շատ կարճ կ'երեւան» (Ն, 140) :

«Հերքելիսեան վիզ մը կը փակցունէր հուժկու ուսերուն, արտակարկառ (29) (դուրս ցցուած)» (Ն, 161) :

«Աչուրները սեւեռարիք (30) (սեւեռուն) եւ արիւնացայտ, վրաս բեւեռած էին...» (Ն, 165) :

«Նշմարելէ ետք իր շոգածիր (չողով շրջապատուած) տունը, ըսաւ կնոջը...» (Ն, 168) :

«Գառնիկ բացաւ իր մեղիամոյշ (հետօրէն թուլցած) աչուրները...» (Ն, 173) :

«Անյոյս թեկեր կը ցանցնուէին հոս հոն... փնջիկ մըն ալ կ'լոր գգուահրապոյր ուսերուն վրայ» (Ն, 174) :

«Սմբատ անոր երեսը կը նայէր մոլորագին (չափազանց մոլորեալ) ահնարկով» (Ն, 176) :

«Ի՛նչ հոգեմաշ, կեմսակործան երազ» (Ն, 188) :

«Իր սրտացող հեկեկանքները խառնելով սեպտեմբերի ահեղասայլ (դորաւոր ձայնով) քամիին» (Ն, 190) :

«Մարմարան կը փոռէր՝ մերթ մրրկածուփ, մերթ հայելացով (չայլիի նման ցոլացող)» (Ն, 197) :

«Իր արծաթաւունջ ծիծաղներովն ու չարածճի խօսուրոտուքներովը կը դրօսցունէր Յովակը» (Ն, 198) :

«Ամառուան հրաշունջ (կրակ ժայթքող) տաք մը կ'ընէր» (Ն, 206) :

«Կը մնար արեւին տակ, գետակին յետաշունջ (վերջին) մըրմունջին դէմը» (Ն, 214) :

«Պարտէզին վամդակորմին (ցանկապատին) մօտ նստած՝ ընաւ աչքէ չէինք փակցնէր... անցնող դրօսասէրները» (Ն, 225) :

«Գարնան հելտագին արեւ մը կ'ոսկերանցէ համակ բնութիւնը» (Ն, 237) :

«Ստեղծավառ (ծիւղավառ) ջահեր» (Ն, 240) :

«Ջանդակատունը փայտէ աշտարակիկ մ'է քառակուսի, խոյ-յաճել տանիքով» (Ն, 241) :

«Սեղճ ապրած էր ու խեղճ ալ ապրեցուցած էր իր լքեալ ըն-

29. «Լայն պատշգամով մը արտակարկառ» (Ն, 167) :

30. «Սեւեռարիք ակնարկով կը շարունակէր դիտել մամլամարք ազդիկը» (Ն, 175) :

տանիքը, հետուն ծնելավայրի (ծննդավայրի) տրտում մենութեան մէջ» (Ն, 253) :

«Կը նեղացնէր ակնցիի տարփավառ (կիրքով այրող) սիրաբը» (Ն, 258) :

«Պայուստ սղա, այդ ցոխապանձ (ճոխութեամբ դարդարուն սեղանին առջև երբեք չմտարերեց իր լքուած անտերունջ կիճն ու հէք, անօթի դաւակնեւրը» (Ն, 266) :

«Կ'երեւայ բոբենիի դիակնախոյզ (31) (դիակ փնտոող) վայրենի օրօրումովը» (Ն, 270) :

«Ընտնց թացութիւնը կը շօշափէր՝ իր վայրենի մարմնուն զգայազրգոտիւմ մը բաշխելով» (Ն, 272) :

«Աւելի մօտենալով աղջկան, աչքերը անյագ պաղտութեամբ մը ցոլարձակ» (Ն, 278) :

«Ելեկարսկանութեան տակ իր գլուխը մշտօրօք» (Ն, 283) :

«Քուցին կիսամուգ (աղօտ) լուսաւորութեանը մէջ ցցուեցաւ իր երկար ու աղուր հասակը» (Ն, 286) :

«Ետառախոյն (մացառանման) ալեխառն մօրուք» (Ն, 287) :

«Աշխէն, լսելաբրած (խենթացած), բռնեց նամակը...» (Ն, 291) :

«Եկեղեցիին տւերակը դիտեցին յուսակտուր և և հոգիլլկուած» (Ն, 317) :

«Բնչ զօրութիւն մը նարտարապետած էր այդ շէնքը» (Ն, 318) :

«Երամահուոնջ օրհնեղութեանց մէջ, աչքիս առջևէն անցան... եղբայրներս ու քոյրերս» (Ն, 320) :

«Բուռն ու ամուտած (չտրամարանող) մարդ մըն էր» (Ն, 325) :

«Լ'եննձաղայտկան (մեծամիտ) էր անոր պէս և անկէց աւելի» (Ն, 331) :

«Պետեկերուն... պատուելիադրոշմ (յարգանք պարտադրող) հանգամանքն էր, որ զինքը մղած էր նետուիլ ասպարէզի մը մէջ» (Ն, 334) :

«Պատուելիութիւնը միայն կրնար արդարացնել այդ վայրենախոյն (անխնամ) պետուորութիւնը» (Ն, 334) :

«Ե՛րեսնամեայ մարդ մըն էր... վշտայայտ աչուրներով» (Ն, 338) :

«... Որուն տակ սիրելիներու կմախաշար կարավաններ կը փտտէին որդնալից» (Ն, 341) :

31. Շճարակ փնտոող իր ցանկութիւններուն, գիտնախոյզ բոբենիի մը պէս (ԱԱ, 150) :

«Գրպանի մէկ եղոտ տետրակէն քաղած էր այդ մեռելաբայր  
Հաշիւը» (Ն, 344) :

«Առիաշունչ (արեւելեան) երգի մը լալազին բեկորը կ'երկննար  
խաղաղութեան մէջ» (Ն, 377) :

«Մխթա դրած եմ չհաւատալ ամենէն դառնաբարբ (վշտալի)  
ցաւերուն իսկ» (Ն, 386) :

«Աչքին առջեւ դալով նորէն նազելաշուք եւ դիւքելագեղ պա-  
րուհին, օղին մէջ երկարած մարմարակերպ բազուկներով» (Ն, 394) :

«Մեռելութեան համայնալուր զօղանջ մը կարծես տարածե-  
լով...» (Ն, 401) :

«Տխրահունչ վայոցը յիշեցնելով սղատեսիլ բուին» (Ն, 407) :

«Ողորմելի ակնոց մը ոսկրացից քիթին վրայ կը հանդէժ  
միշտ» (Ն, 408) :

«Ու կանթեղը խոյակերպ (անկաշկանդ) շարժումներէն հան-  
դարած...» (Ն, 412) :

«Հերթախու գլուխը բարձն ի վար ինկած էր հիմակ» (Ն, 412) :

«Վապոյտ աչքերու այն խաթ աղուորութիւնը, որ նրբուկէ  
(32) (նորբ ճիւղով) ծաղիկ մը կը նմանի» (ԱԱ, 24) :

«Մեծակառայ (մեծ աղմուկով) խոյս կու տան երբ գայլերու  
ջուր մը հասնի իրենց գիշատած դիակին վրայ» (ԱԱ, 25) :

«Բնութիւնը ջնարակելով իր հուսկաղջոյնի (հրածեշտի) շա-  
ռայլներովը» (ԱԱ, 28) :

«Ցամկորմներու (ցանկապատերու), պատերու տակէն կ'անց-  
նէր գողի պէս» (ԱԱ, 37) :

«Ներկաները՝ այս պատգամորոտ (պերճախօս) աւետումին  
վրայ իրարու նայեցան» (ԱԱ, 48) :

«Երեւցաւ վերջապէս Պ. Կոստանեան սեւ զգեստներով, վայել-  
չավար (բարեկիրթ)» (ԱԱ, 52) :

«Մրահը... ոլորտներուն մէջ ցմրաբեկ (ինքնակորոյս) մտիկ  
կ'ընէր» (ԱԱ, 53) :

«Իեռ այդքան զաւելտախառն տեսարանի հանդիպած չէր»  
(ԱԱ, 66) :

«Տիկին Մարկոսեան առանց իր ֆօլաժածիկ լրջութենէն մատ մը  
չեղելու, Թեթեւ խոնարհութեամբ մը պատասխանեց այդ յարգալից  
շարժումներուն» (ԱԱ, 71) :

«Կարկինն ու մերթաշարի գործիքն իրենց պայմանադրական  
դերն խաղացին տղուն դանկին վրայ» (ԱԱ, 72) :

«Բայց այդ շուրթերը կծկումենք, բացյսփումենք ունէին» (ԱԱ, 122) :

«Իր տոբթորավայել հասակը կը զննէր» (ԱԱ, 134) :

«Անոր համոյապարգել, կենդանատու զննութիւններուն կամաւորագէտ գերիք» (ԱԱ, 134) :

«Իր ամբողջ էութեան վրայէն նրազայիկ (նուրբ տեսքով) ազնուականութեան մը շնորհը կը ցուացնէ» (ԱԱ, 158) :

«Այստազննակամ խուցին դուռը կը բացուէր եւ տոբթորը կ'երեւար» (ԱԱ, 171) :

«Սեւ ընթուինները անանկ գեղալացիկ վրձինումով մը կը կամարանային յօնքային կարկառին վրայ» (ԱԱ, 180) :

«Փայտորմ (փայտէ հիւսուած պատ) մը, որուն տախտակները ցուրտէն ու արեւէն դալարուեր ծոմակեր էին» (ԱԱ, 195) :

«Համբիկ պտորաստամիտ (արթնամիտ) պատասխան մը ունեցաւ» (ԱԱ, 211) :

«Հեզաշնչիկ հոյր կը սրլուրլար ծառերուն մէջ» (ԱԱ, 214) :

«Հետզհետէ մեմասէր եղաւ» (ԱԱ, 215) :

Պարտէզը գրկուեցաւ անոր մանրահոգ խնամքէն» (ԱԱ, 218) :

«Իր նրբածոյլ մոմեղէն մատուրներովը սկսաւ թղթատել զայն» (ԱԱ, 262) :

«Իր... ըլծացած էակին հետ այդպէս առանձնափակ» (ԱԱ, 264) :

«Իր շուրջը պտրտող ամիրայածիմ էակներուն հաւասարելու փորձառութիւնը ունեցաւ» (ԱԱ, 268) :

«Մշտամնաց (մնայուն) յաճախորդ էր» (ԱԱ, 271) :

«Փոքր արարական աստիճանադարակի մը վրայէն կ'ելլար...» (ԱԱ, 287) :

«Գաղտնի հառաչանքներ կը խեղդէին հէք կնոջ լայնալսարիսխ կուրծքը» (ԱԱ, 287) :

«Համբիկ պուրակին բարձրերը ելաւ, կառանցիկ (ուրկէ կառքը կ'անցնի) արահետին այնքան մօտ» (ԱԱ, 306) :

«Իր փրփիմագեղ իզականութիւնը՝ ամիրայածին շարաւոր արիփներու եւ կիրքերու յագեցումին ծառայեցուցեր էր» (ԱԱ, 320) :

«Նդիբալսադի մը յստակ ու բնական հոլովումը» (ԱԱ, 351) :

«Աղջկան գեղադալմուկ ձայնին ելեւէջները թրթոացին նորէն» (ԱԱ, 376) :

«Իսկոյն զնաց անձնատուր ըլլալու փարիզուհիին ինքնակարկառ (ինքնամատոյց) շնորհներուն» (ԱԱ, 401) :

«Անիկա իր զգայարաններուն ծարաւակէզ պահանջներուն յանձնեց ինքզինքը» (ԱԱ, 401) :

«Անոր անբասհեաց խոկանքը բնդմիջելուն կը զղջար հիմա» (ՀՈ, 4):

«Մարմինի արձանակերտային կառուցուածք» (ՀՈ, 8):

«Համբիշին հատիկներն դարձուց իր անարիւն եւ քուլամաշի մատուրներուն մէջ» (ՀՈ, 12):

«Երկնցաւ օրբաքոռին վրայ» (ՀՈ, 17):

«Անոր Թաքուն եւ բուռն խռովը դիտելով անըկեւան (աներկելի)» (ՀՈ, 17):

«Մայրը հոգեզմին ինչպէս բոլոր մայրերը, կը դիտէր...» (ՀՈ, 42):

«Պատասխանեց Մայրին ակնարկը գետնասեւեռ» (ՀՈ, 35):

«Բառին մէջ զնելով իր բոլոր հուժիւնը, ընկերացած աչքերու երախտայտ սեւեռանքի մը» (ՀՈ, 59):

Երուսան դրական ասպարէզ իջաւ ԺԹ. դարու վերջին տասնամեակին, այն ժամանակ՝ երբ Օսմանեան Կայսրութեան վրայ կուտակուած էին մոռյլ ամպեր, հալածանքներն ու դրաքննական սեղմումները հասած էին իրենց դաղաթնակէտին: Անկասկած, այս իրողութեամբ պէտք է բացատրել նաեւ իր ստեղծագործական ճիգերուն սահմանափակուածութիւնը:

Այսուհանդերձ, ան եղաւ արեւմտահայ իրապաշտ նորավէպը, պատմուածքն ու վէպը հաստատուն հիմերու վրայ զնոզներէն մէկը, ինչպէս նաեւ՝ արեւմտահայ դրական լեզուի ցայտուն կերտիչներէն, որ նոր որակի ու մակարդակի բարձրացուց զայն: Երուսանի ստեղծագործական լեզուն պէտք է համարել արեւմտահայ դրական լեզուի զարգացման կարեւոր հանգրուաններէն մէկը:

## THE WORD FORMATIONS OF YEROUKHAN'S LANGUAGE

BARUYR AGBASHIAN

(Summary)

Yeroukhan (1870-1915), the well known Armenian short story writer and novelist, equally illustrates himself as one of the fundamental reformers of western Armenian literary language.

The article studies Yeroukhan's lexicon, taking into consideration specially the worn out words in his vocabulary and their meaning, old Armenian (grabar) elements, dialectal aspects, rarely used words and the new words coined and constructed by him.